

# Մաշտոնցի Արձականգ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակով Կիրակոսօրեայ Դպրոցի ամսաթերթ

WWW.SOURPHAGOP.ORG (17-րդ տարի)

## Այս թիւով.....

Մարտ ամսուան քացատրական  
տոնացոյց Էջ 2-10

Ս. Թէոդորոս զօրավար  
Ա. Բուն Բարեկենդան  
Բ. Արտաքսաման  
Գ. Անառակին  
Դ. Տնտեսին  
Միջինք  
Ե. Դատաւորին  
Ս. Յովհաննէս Օձնեցի  
Ս. Յովհաննէս Որոտնեցի  
Ս. Գրիգոր Տաթեւացի  
Տաթեւի Վանք, Ճոպանուղի  
Մեծ Պահքի 7 Կիրակիները

Կիրակնօրեան եւ Մեծ Պահքը Էջ 11

Քառասուն մանկունք Էջ 11

Ո՞րն է ճիշդ պատասխանը Էջ 12-15

Լուրեր՝ Կիրակնօրեայէն Էջ 16

Մարտ 2017 (Ի՞՛ տարի թիւ 7)



Պ...Պահք

Խաչքարի Հեղինակ՝ Ժողովրդական Վարպետ,  
Ռուբեն Նալբանդյան

## Ամսուան Համարը

«Երբ ծոմ կը պահէք, տրտումերես մի՛ ըլլաք կեղծաւորներուն նման, որոնք իրենց երեսը կը կախեն, որպէսզի մարդոց ցոյց տան թէ ծոմ կը պահեն: Վստահ եղէք, միայն ատիկա է անոնց վարձատրութիւնը: Ընդհակառակը, երբ դուն ծոմ կը պահես, օծէ՛ գլուխդ եւ լուա երեսդ, որպէսզի մարդիկ չտեսնեն թէ ծոմ կը պահես, այլ միայն Հայրը, որ անտեսանելի է. եւ Հայրդ, որ կը տեսնէ կատարածդ, քեզ պիտի վարձատրէ յայտնապէս:»

Մատթէոս 6.16-18

Հաւատք | Կրօն | Եկեղեցի | Լեզու | Մշակոյթ

## Մարտ ամսուան բացատրական տօնացոյց

<b>Ծբթ. 4</b>	Ս. Թէոդորոս Զօրավար
<b>Կիր. 5</b>	Մեծ Պահքի Բ. Կիրակի՝ ԱՐՏԱՔՍՈՍԱՆ
<b>Կիր. 12</b>	Մեծ Պահքի Գ. Կիրակի՝ ԱՆԱՌԱԿԻՆ
<b>Ծբթ. 18</b>	Ս. Յովհաննէս Երուսաղէմցի, Ս. Յովհաննէս Օձնեցի, Ս. Յովհաննէս Որոտնեցի, Ս. Գրիգոր Տաթեւացի
<b>Կիր. 19</b>	Մեծ Պահքի Դ. Կիրակի՝ ՏԱՏԵՍՒԻՆ
<b>Դշ. 22</b>	ՄԻՋԻՆՔ
<b>Ծբթ. 25</b>	Սուլք Քառասուն Մանկունք
<b>Կիր. 26</b>	Մեծ Պահքի Ե. Կիրակի՝ ԴԱՏԱԻՈՐԻՆ
Պահք՝ 3, 5,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29	



**Սուլք Թէոդորոս զօրավարը** համարքիստոնէական սուլք է, որուն յիշատակութիւնը Հայ եկեղեցին կը տօնէ Մեծ պահքի առաջին շաբաթ օրը:

Ըստ վարքագիրներու ծնունդով Ամասիա քաղաքի Սարու գիւղէն էր՝ քրիստոնեայ բարեպաշտ ծնողներու զաւակ:

4-րդ դարու սկիզբէն Դիոկրետիանոսի հալածանքներու ժամանակ, ապացուցելու համար կուրքերու հնարովի և կեղծ ըլլալը, գիշերով կրակի կը մատնէ հեթանոսական Ռէա չաստուածուի մեհեանը: Այս արարքին համար բանտ կը նետուի և մեծագոյն չարչարանքներէն յետոյ 306թ. կը նահատակուի այրուելով կրակի վրայ:

Սուլք Թէոդորոս զօրավարը յայտնի է նաև որպէս «Վիշապասպան», որ քաջութեամբ ու հաւատքով յաղթած է հսկայ վիշապի: Օտար եկեղեցիներուն մէջ յայտնի է նաև «Դիոռն» անուամբ, որ յունարէն կը նշանակէ «նորեկ» զինուոր:

Կիլիկեան Հայաստանի Հռոմելայի գաւառի Խալֆեթի աւանին մէջ կը գտնուէր Ս. Թէոդորոս եկեղեցին որուն մասին յիշատակութիւն կայ 1464 թուականի ձեռագիր յիշատակարանի մը մէջ:

# Ա. Կիրակի Բուն Բարեկենդան

## Եղես

Ասպուած սրբեղթեց երկինքն ու երկիրը, ան սրբեղթեց ծառերն ու ծաղիկները եւ աշխարհի բոլոր կենդանիները, ան սրբեղթեց նաեւ Ադամն ու Եւան որոնք ուրախ կ'ապրէին դրախտի մէզ:



# Բ. Կիրակի Արփախսման

## Աղմասի Եր Եհսչի Արտաքսությունը

Ադամ եւ Եւա Դրախտին մէզ ուրախ կ'ապրէին, Ասպուած իրենց ամէն բան արկօնած էր, բայի իմասպութեան ծառի պարուղէն: Զար սարանան օջի կերպարանքով մօքեցաւ ու խաբեց Եւային ու Ադամին եւ անոնք կերան արգիլուած ծառի պարուղէն: Ասպուած երբ իմացաւ շափ բարկացաւ եւ Ադամին ու Եւային արփախսեց (դուրս դրաւ) դրախտին:



# Գ. Կիրակի Անառակին

## Կորուրիս ոջուարը

Իովիւ մը 100 ոչխարներ ունէր, անոնցմէ մէկը կորուեցաւ:

Իովիւ ջգեց իր 99 ոչխարները արօդավայրին մէզ եւ գնաց փնտուելու կոսուած ոչխարը եւ երբ գրաւ ուրախութեամբ իր ուսերուն վրայ դրաւ ոչխարը եւ վերադարձաւ միւսներուն մօք:



# Գ. Կիրակի Անառակին

## Կորսորդած դրամը

Կին մը փասը արձաթ դահեկան ունէր:  
Անոնցմէ մէկը կորսնցուց, լոյսը վառեց եւ  
փունը ուշադրութեամբ աւեց, մինչեւ որ  
դահեկանը գտնէ:

Երբ գպաւ կորսուած դրամը կանչեց  
իր բարեկամուհիները ու դրացիները եւ  
ուրախացաւ անոնց հետ:



## Անառակ որդին

Մարդ մը երկու զաւակ ունէր: Կրպսերը հօրը ըսաւ. «Հայր, ჭուսպացուածքէնինծի ինկածքաժինը հիմա՝ փուր ինծի»: Եւ հայրը իր զաւակներուն միզեւ բաժնեց իր ունեցածը: Քանի մը օր եղք, կրպսեր զաւակը առաւ իր ամբողջ հարսպութիւնը եւ հեռու երկիր մը գնաց: Իոն անառակ կեանք մը ապրելով՝ վագնեց հարսպութիւնը եւ սպառեց իր ամբողջ ունեցածը:

Պատահեցաւ որ այդ երկրին մէզ մէծ սով մը փիրեց, երբ արդէն ինք սկսած էր աղքաղանալ: Պւսփի գնաց այդ երկրի ժաղաժայիներէն մէկուն ჭով ծառայ եղաւ, եւ անիկա իր ազարակը դրկեց վինք՝ խոզ արածելու համար: Նոյնիսկ պարասպ էր խոզերուն կերած աւելցածէն իր փորը լեցնելու, սակայն ոչ ո՛չ կու փար իրեն: Երբ անդրադարձաւ իր վիեակին, ուզեց վերադառնալ իր հօրը ჭով:

Մակաւին բունչն բաւական հեռու էր, երբ հայրը փեսաւ վինք ու գթաց, վազելով դիմաւորեց զայն, վիզին փաթթուեցաւ եւ համբուրեց: Պրդին հօրը ըսաւ. «Հայր, մեղանչեցի Նստուծոյ եւ ժեպի ովմ. այլեւ արծանի չեմ ჭու որդիդ կոչուելու»: Հայրը իր ծառաներուն հրամայեց. «անմիզապէս բերէք լաւագոյն պարմուեանը եւ հազորուցէք իրեն. Մարանի անցուցէք իր մարին եւ կօշիկ փուէք իրեն: Բերէք պարարպ հորթը, մորթեցէք, ուկենք եւ ուրախանանք: Պրովիետել իմ այս զաւակս մեռած էր՝ ողջնաւ, կորսուած էր՝ գտնուեցաւ»: Եւ սկսան խրախեանքի:



## Դ. Կիրակի՝ ՄԵՆՔԵՍԻՆ ՃԱՐՊԻԿ ՄՅՈՒՄԵԱՐ

Մեծահարուսափ մարդ մը կար, որ իր սպասուածքներուն վրայ փնտես մը ունէր: Եթի փնտեսին մասին մարդիկ ամբասդանութիւն ըրին՝ ըսելովթէ իր փիրոզ ჩարսպութիւնը կը վախնէ, մեծահարուսափը կանչեց վինչ եւ ըսաւ. «Ի՞նչ են ֆու մասիդ այս ըսուածները: Քեզի յանջնուած բոլոր սպասուածքներու հաշիւը փուր: Այլեւս իմ փնտեսս չես կրնար ըլլալ»:

ՄԵՆՔԵՍԸ ինքնիրեն խորիեցաւ. «Ի՞նչ կրնամ ընել. Ահա փէրս վիս փնտեսութեան պաշփօնէն կը վրկէ: Թանուորութիւն չեմ կրնար ընել, մուրալու կ'ամշնամ: Սակայն գիրեմ թէ ինչ պէտք է ընեմ, որ երբ փէրս վիս փնտեսութեան պաշփօնէն ჩեռացնէ, մարդիկ ընդունին վիս իրենց փուներէն ներս»: Ապա մէկ առ մէկ կանչեց իր փիրոզ պարպապանները եւ առազինին հարցուց. «Որժան պարպէ ունիս փիրոզ»:

Անիկա պարասխաննեց. «Երկու հարիւր թիթեղ ջէթ»: ՄԵՆՔԵՍԸ ըսաւ. «Ահաւասիկ պարպամուրիակդ նստէ եւ անմիզապէս գոէ՝ հարիւր»: Ջեպոյ հարցուց միւսին. «Ղուն որժան պարպէ ունիս»: Անիկա պարասխաննեց. «Զորս հարիւր յիսուն պարկ ցորեն»: ՄԵՆՔԵՍԸ ըսաւ. «Ահաւասիկ պարպամուրիակդ նստէ եւ գոէ՝ երեք հարիւր յիսուն»: Մէրը ասիկա լսելով՝ գովեց անիրաւ փնտեսը իր հնարամքութեան համար:

Որովհետեւ այս աշխարհի մարդիկը իրարու հանդէպ իրենց վարմունքին մէզ աւելի ճարպիկ են քան լոյսի որդիները: Եւ ես կ'ըսեմ ջեպի. - Աշխարհիկ հարսպութիւնը գորածածեցէ այնպէս՝ որ Ասպուծոյ բարեկամուրիւնը շահիք, որպէսպի երբ այս աշխարհէն ելլէք, ջեկ յաւիդենական յարկերու մէզ ընդունին:

### ՄԻԳԻՆԺ

Առլր 40 մանկանց փօնին նախորդող Զորեժշաբթի օրը Միգինժ է, որովհետեւ կը հանդիպի Մեծ Պյահիքի կէսին: Այս օրը երկարադեւ պահիքի շրջանին կէսը նուածած ըլլալու աւելումն է ու խնդութեան առիթ կը նկատուի: Աեղանները կը սարժուին պահիքի յագուկ ուկելիիններով:

Իին աւանդութիւն էր որ Միգինժի օրը փուներէն ներս պարրասպուէր բաղարզ կոչուած հաց մը որուն մէզ կը պահուէր մանր երկաթեայ դրամ մը: Եթի փեղի կ'ունենար ընդանեկան հաւաքոյթ, հացը մաս առ մաս կը բաժնուէր եւ բոլորին ուշադրութիւնը կը կեղրոնանար գիրնելու համար փարուան այն բախսրաւոր անջը որուն հացի բաժնին մէզէն պիտի ելլէր երկաթեայ որամը:



# Դ. Կիրակի ՄԵԾՎԵՍԻՆ

## ԱՐՁԱԿԱՆ ՂԱԶԱՐԴՐԱՄ

ՄԵԾՎԵՍԻՆ մարդ մը կար,  
որ բեհեվ եւ ծիրանի հագուստներ  
կը հագնէր եւ ամէն օր փառաւոր  
խնեղյթ կ'ընէր: Ղազարոս անունով  
աղջապ մըն ալ կար, անոր դրան  
առզեւ կը նստէր եւ կը յուսար իր  
փորը լեցնել ՄԵԾՎԵՍԻՆ սեղանի  
աւելցումներով: Ղազարոս վերժերով  
ծածկուած էր, եւ շուներ կու գային իր  
վերժերը կը լսէին: Աղջապը մեռաւ եւ  
հրեշտակները վիճէ փարին Աբրահամի  
մօք: ՄԵԾՎԵՍԻՆ ալ մեռաւ եւ  
թաղուեցաւ: Մինչ ՄԵԾՎԵՍԻՆ պըր  
Ղմուխին մէզ կը փանզուէր, աչժերը բարձրացուց եւ ჩեռուն Աբրահամը դեսաւ, ինչպէս  
նաև Ղազարոսը՝ անոր ჭով: ՄԵԾՎԵՍԻՆ պըր աղաղակեց. «Հայր Աբրահամ, որովհետեւ  
ինձի եւ որկէ Ղազարոսը, որ մարին ծայրը զուրին թաթիսէ եւ վովացնէ լեզուս, որովհետեւ  
այս կրակին մէզ ծարաւէն կը փառապիմ»: Աբրահամ ըսաւ անոր. «Որդեակ, յիշէ՛ թէ  
ինչպէս դուն ჭու կեանժիդ ընթացքին ամէն օր բարիթ վայելեցիր, մինչ Ղազարոս  
չարչարուեցաւ: Քիմա անիկա հոս կը հանգստանայ, մինչ դուն հոն կը փառապիս:  
Գիրպիր նաև, որ մեծ անդունդ մը կայ մեր եւ չեր միզեւ: Եթէ ուզեն այսպեղէն չեր  
մօք անցնիլ՝ չեն կրնար, եւ ոչ ալ մէկը հոնկէ մեր մօք կրնայ գալ»: ՄԵԾՎԵՍԻՆ պըր  
ըսաւ. «Կ'աղաչեմ, հայր, Ղազարոսը որկէ իմ հօրս փունը, ուր հինգ եղբայրներ ունիմ,  
թող վանոնթ նախապուշացնէ՝ որպէսպի անոնթ ալ փանզանժի այս վայրը չգան»: Աբրահամ ըսաւ անոր. «Անոնթ Մովսէսի Օրէնքն ու մարգարէները ունին. թող անոնց  
պապուիրանները լսեն եւ գործադրեն»: ՄԵԾՎԵՍԻՆ պըր ըսաւ. «Ակրիկա բաւական չէ,  
հայր Աբրահամ. Բայց եթէ մեռելներէն մէկը յարութիւն առնէ եւ երթայ իրենց՝ պիտի  
ապաշխարեն»: Աբրահամ պարախնեց. «Եթէ Մովսէսի Օրէնքին եւ մարգարէներուն  
մրիկ չեն ըներ, մեռելներէն յարութիւն առնող մըն ալ պիտի չկարենայ համուել  
վիրենթ»:



## Ե. Կիրակի Դապաւորին

### ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՒ ԴԱՍՏԱՀՈՐԾ

Քաղաքի մը մէզ դապաւոր մը կար, որ ոչ Ասպուծմէ կը վախնար եւ ոչ ալ մարդոցմէ կ'ամչնար: Նոյն ժաղաքին մէզ այրի կին մըն ալ կար, որ անոր կը դիմէր եւ կը խնդրէր. «Դրաւունիս պաշտպանէ հակառակորդէս»:

Դապաւորը երկար ժամանակ մերժեց դապը փեսնել, սակայն ի վերզոյ ըստ ինչնիրեն. «Թէեւ Ասպուծմէ չեմ վախնար եւ մարդոցմէ չեմ ամչնար, բայց ժանի այս այրին նեղութիւն կու փայ ինձի, իր դապը փեսնեմ, որպէսպի մինչեւ վերզ ժովս գալով պիս չանհանգմափացնէ»:



### ՎԻԱՊՐՄԵԿԻՆ ԵՒ ՄԱՔՏԱՀՈՐԾ

Երկու հոգի փաեարգային աղօթելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: Փարիսեցին մէկ կողմ կեցած, ինչնիրեն կ'աղօթէր. «Ասպուած իմ, շնորհակալ եմ ժեվմէ՝ որ ուրիշ մարդոց նման՝ յափշտակող, անիրաւ, շնապող չեմ, կամ այս մաքսաւորին պէս ալ չեմ: Այլ՝ շաբաթը երկու անգամ ծոմ կը պահեմ եւ ամբողջ եկամուսիս փասանորդը փաեարին կու փամ»: Դսկ մաքսաւորը ჩեռուն կեցած, աչժերը առանց վեր բարձրացնելու՝ կուրծքը կը ծեծէր եւ կ'ըսէր. «Ասպուած, ներէ մեղաւորիս մեղժերը»:

- Կ'ըսեմ ժեվի, - եպրակացուց Յիսուս, - մաքսաւորն է որ արդարացած փուն գնաց, եւ ոչ թէ փարիսեցին, որովհեքեւ ով որ իր անջը կը բարձրացնէ՝ պիտի խոնարհի, եւ ով իր անջը խոնարհեցնէ՝ պիտի բարձրանայ:



## Յովհաննէս Երուսաղէմացի (Պլուզ)

Հայաստանեայց եկեղեցին Մեծ Պահքի 4-րդ Կիրակին, Տնտեսի Կիրակին, նախորդող շաբաթ օրը կը յիշատակէ Յովհաննէս Երուսաղէմացիի եւ երեք կրօնա-ազգային դէմքերու տօնը: Ահա կը ներկայացնենք անոնցմէ իւրաքանչիւրին մասին հակիրճ կենսագրական մը:

## Ս. Յովհաննէս Օձնեցի

Հայոց կաթողիկոս 717-728 թուականներուն եւ ծանօթ շարականագիր: Իր հեռատես եւ խելացի կարողութիւններով, յաջողած է արաբական խալիֆայութեան տիրապետութեան ժամանակ ամրապնդել հայ եկեղեցւոյ դիրքը եւ գերծ պահել զայն զանազան տուրքերէ եւ հարկերէ: 718-ին կազմակերպած է եպիսկոպոսական ժողով, Դուինի մէջ, ուր մշակուած են եկեղեցական 37 օրէնքներ: Ան նշանաւոր էնաեւ աղանդներու ում իր մղած պայքարով:

Հոչակաւոր է իր փիլիսոփայական գիտելիքներով, որոնց շնորհիւ փորձած է ամրապնդել հայ եկեղեցին:

## Ս. Յովհաննէս Որոտնեցի

Ծնած է Սիւնեաց Ծղուկ գաւառի Վաղադն գիւղին մէջ, 1315-ին: Աշակերտած է Գլածորի համալսարանին մէջ Տիրատուր վարդապետին, որու մահէն ետք փոխադրուած է Որոտանի վանքը, հոն ստանալով Որոտնեցի մականունը: Ան ծանօթ է իրը մեծ աստուածաբան, իմաստասէր, մատենագիր եւ ուսուցչապէտ: Հիմսած է Տաթեւի համալսարանը եւ Ապրակունիսի բարձրորակ վանական դպրոցը, որոնք դարձած են աստուածաբանական եւ փիլիսոփայական կարեւորագոյն կեղրոններ: Պայքար մղած է հայաստանեայց եկեղեցւոյ լատինացման շարժումին դէմ:

Ան իր ժառանգ թողած աշխատութիւններուն մէջ արծարծած է հայ եկեղեցւոյ արարշութեան, եկեղեցաբանութեան, հրեշտակաբանութեան խնդիրներ եւ մանաւանդ մարդկային հոգիի մասին խորհրդածութիւններ:

## Ս. Գրիգոր Տաթեւացի

Յովհաննէս Որոտնեցիի նշանաւոր աշակերտներէն, աստուածաբան, փիլիսոփայ եւ մանկավարժ: Իր ժամանակակիցներուն կողմէ անուանուած է «Եռամեծ վարդապետ», «վարժապէտ հայոցն»: Իր կարեւորագոյն գործերէն է «Գիրք հարցմանց»-ը որ աստուածաբանութեան գործնական գիրք մըն է: Ունի նաեւ քարոզներու հաւաքածոյ հատոր մը:

Սուրբ Գրիգոր Տաթեւացի ծնած է 1346-ին Վայոց Ձոր: Ան Յովհաննէս Որոտնեցիի հոչակաւոր աշակերտներէն մէկը ըլլալով՝ անոր պէս վարպէտ էր լատիներէն լեզուի եւ յունական իմաստասիրութեան մէջ:

Թէեւ Գրիգոր Տաթեւացի իր կեանքի մեծ բաժինը անցուցած է Տաթեւի վանքէն ներս, ան այցելած է նաեւ բազմաթիւ այլ վանքեր որոնցմէ իւրաքանչիւրին մէջ արժանացած է իր աշակերտներուն յարգանքին, համարումին եւ հիացումին: Իր հանձարին շնորհիւ յաջողած է իր այցելած իւրաքանչիւր վանքէ ներս բազմացնել աշակերտներու ու հետեւորդներու թիւը:

Հաւատքի մեծ պաշտպան, մտաւորական ու հոգեւոր առաջնորդ Գրիգոր Տաթեւացի հայ ժողովուրդին կողմէ կոչուած է յաձախ «Երկրորդ Գրիգոր Լուսաւորիչ»:

## Տաթեւի Վանք



Հայաստանի հանրապետութեան հարաւային ծայրը կը գտնուի Սիւնիքի մարզը որմէ ներս կառուցուած է մարզի պատմաճարտարապետական ամենէն նշանաւոր շինութիւնը՝ Տաթեւի վանքը։ Կ'ըսուի թէ ՏԱԹԵՒ բառը «Տա Թեւ» է «Թող Աստուած թեւ տա ձեզի» իմաստով, որ այդ օրերու հաւատացեալ ժողովուրդին աղօթքն էր շինողներուն, որոնք այդ դժուարին օրերուն եւ դժուարին տեղ վանք կ'ուզեին կառուցել։ Տաթեւի վանքը հիմնուած է 9-րդ դարուն եւ անոր ամենէն հին շինութիւնը եղած է 895 թուականին կառուցուած Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։ Եկեղեցոյ պատերը ծածկուած եղած են հարուստ որմանկարներով որոնցմէ այժմ քիչ բան պահպանուած է։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին դէպի հարաւ կառուցուած է Սուրբ Գրիգոր Եկեղեցին 1295-ին որուն ենթադրեալ ճարտարապետն է Մոմիկը։

Կը պատմուի թէ Տաթեւի վանք այցելողները իրենց ուշադրութիւնը կը դարձնէն վանքի բակէն ներս, 10-րդ դարու սկիզբէն մեզի հասած հետաքրքրական յուշարձանի մը վրայ որ կը կոչուի «Ճօճուող յուշասիւն» կամ «գաւազան»։ Այս յուշասիւնը վանքի միակ կառոյցն է որ իր 8 մեթր հասակով հանդերձ անխաթար մսացած է շրջանի բազմաթիւ երկրաշարժներէն։

14-րդ եւ 15-րդ դարերուն, Տաթեւի վանքը հայկական մշակոյթի եւ լուսաւորութեան ճանչցուած կեղրոններէն մէկը եղած է ուր գործած են Տաթեւի համալսարանը, մատենադարանը եւ մանրանկարչութեան դպրոցը։ Տաթեւի համալսարանէն ներս աշխատած են յայտնի գիտնականներ եւ աստուածաբաններ՝ ինչպէս Յովհաննէս Որոտնեցի եւ Գրիգոր Տաթեւացի։

**Տաթեւի Ճոպանուղի** Հոկտեմբեր 2010-ին Աշխարհի երկարագոյն ճոպանուղին, 5.7 քմ երկարութեամբ, միացուց Տաթեւի վանքը Հալիձոր գիւղին։

Ճոպանուղին կը շարժի ժամական 37 քմ արագութեամբ եւ 11 վայրկեանէն Հալիձորէն Տաթեւի վանք կը հասնի։



Ճոպանուղին  
վար դիտուած



Ճոպանուղին

**Մեծ Պահքը ունի 7 Կիրակիներ, որոնք յատուկ եւ իմաստալից անուններ ունին.**

## **Ա. Բուն Բարեկենդան**

Մեծ Պահքին նախորդող Կիրակին է. բարեկենդան կը նշանակէ բարի կեանք՝ աշխարհիկ իմաստով ուրախութիւն, խրախճանք, իսկ կրօնական իմաստով՝ երանելի կեանք, ինչպէս Աղամը կ'ապրէր դրախտին մէջ արտաքսուելէն առաջ:

## **Բ. Արտաքսման**

Աղամս ու Եւան իրենց անհնազանդութեան պատճառաւ երկար չմասցին դրախտին մէջ եւ արտաքսուեցան հոնկէ: Մեզի՝ մեղաւորներուս համար Քրիստոս ապաշխարութեամբ ցոյց տուաւ փրկութեան ձամբան, եւ դրախտին արժանանալու յոյսը:

## **Գ. Անառակին**

Այս Կիրակին կը կրէ տուեալ օրուան ձաշու աւետարանի հատուածին անունը: Մեծ Պահքի ընթացքին մեր ուղեւորութիւնը կը նմանի Անառակ Որդիին ապաշխարութեան յաջորդող դէպի իր հօր տունը վերադարձին: Այս առակը կը կարդանք Ղուկասի Աւետարանին 15.11-32 ին մէջ:

## **Դ. Տնտեսին**

Անառակի Կիրակիին կը յաջորդէ Տնտեսի Կիրակին որ իր անունը կը ստանայ դարձեալ Յիսուսի խօսած առակներէն մէկէն: Այս առակը կը կարդանք Ղուկասի Աւետարանին 16.1-13 ին մէջ: Միջինքը տեղի կ'ունենայ այս Կիրակիին յաջորդող Չորեքշաբթին:

## **Ե. Դատաւորին**

Դարձեալ Յիսուսի առակներէն մէկէն կը ստանայ իր անունը, որ դատաւորի մը եւ յարատեւող այրիի մը առակն է, զոր կրնանք կարդալ Ղուկաս 18.1-8 ի մէջ:

**Զ. Գալստեան** Այս կիրակի օրուան առակը Քրիստոսի աշխարհ զալուն խորհուրդը կը բացատրէ: Այդ օրուան աւետարանական ընթերցումին վերջին համարը՝ Մատթէոս 23.39 Քրիստոսի Գալստեան կ'ակնարկէ:

**Է. Ծաղկազարդ** Այսպէս կը կոչուի Քրիստոսի փառաւոր մուտքը Երուսաղէմ, իր խաչելութիւնն ու յարութիւնը կանխող Մէկշաբթի օրը: Այդ օր մանուկները եկեղեցի կ'երթան զարդարուած մումերով ու կը մասնակցին թափօրին:

## Կիրակնօրեան Եւ Մեծ Պահքը

Վեպրուար 26-ին Կիրակնօրեայ Պայռողը կօնեց վարդանանժ Եւ Շուն բարեկենրան: Այս փարուան Մեծ Պահքի մեր առաջարկած աշակերդական ծոմապահութիւնը ჩեփեւեալն է.

Վեպրուար 27- Մարտ 5 Chips

Մարտ 6 - 12

Բեռագետսիլ, համակարգիչ, պաստառով այլ խառեր

Մարտ 13-19

Մուլը (Ծոփոյա)

Մարտ 20-26

Կազային խմիչքներ

Մարտ 27- Ապրիլ 2

Ծափար

Ապրիլ 3 - 9

Ծամոն

Ապրիլ 10-15

Բաւկիթ

Այս փարուան պահքի ընթացքին սորվելիքները ჩեփեւեալներն են.

ՄԱՆՎԱՐԱՐՄՈՒՅ Եւ ՂԱԽԱԿՐԹԱՐՄԱՆ Ա. Բ. սորվիլ խաչակնժել, Մէրունական Աղօթքը Եւ «Քաւագով խոսքովանիմ»էն 3 համարներ:

ՂԱԽԱԿՐԹԱՐՄԱՆ Գ. Դ. Ե. Եւ Զ. Գոյ սորվիլ «Քաւագով խոսքովանիմ»ի առաջին 18 համարները:

ԵՐԿՐՈՐԴԱՎԱՀԱՆ Գոյ սորվիլ Ա. Կորնթացի 13-րդ գլուխը, Նոր Կպակարանի Գիրքներու շարժը, Եւ «Քաւագով խոսքովանիմ»ը:

**Այս Մեծ Պահքի ընթացքին յիշենք նաեւ կարօղեալները Եւ Մեր  
ունեցածքն անոնց ալ բաժին հանենք:**

**Մեբաստիոյ մէզ նահապակուած 40  
վինուրներ (Քառասուն մանկունք)**

4-րդ դարու սկիզբը նահապակուած Քրիստոսի 40 վկաները փոքր հայքի փարբեր Քաղաքներէն էին Եւ Մեբաստիոյ կայսերական գունդին վինուրական ծառայութեան մէզ էին: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լիսիասը Քարցաֆէնութիւն կը կազմակերպէ՝ բանակին մէզի Քրիստոնեայ վինուրներ յայլնաբերելու նպագակով, անոնցմէ 40-ը, Քաւագարիմ իրենց Քաւագին, անվեհեր պարասիաններով դարբաւրներուն վայրոյթ կը պատճառեն Եւ կը բանդարկուին: Զմեռնային ցուրդ գիշեր մը վիրենք կը նեփեն Մեբաստիոյ մօրակայ լինը: 40-էն միայն մէկը չի

**Սվազի Ասեղնագործ**

կրնար փանզանքներուն դիմանալ: Պուրս ելլելով սառած զուրքն, ան

կը փորձէ փրկութիւն գրնել լիակին կառուցուած փան մէզ, սակայն այդպէս կնժելով մահկանացուն, կը վրկուի թէ երկրային և թէ երկնային կեանքէն: Լուսադէմին միւս բոլոր նահապակները կ'երեւին լոյսէ պսակներով վարդարուած:

Պահապան վինուրներէն մէկը, դեսնելով այդ, կը լեցուի Քրիստոսի Քաւագիով և նեփուելով լիեր, պսակակից կը դառնայ անոնց: Ասպուածային հրաշտով ջմեռնային սառնամանիքը դիմակալած վկաները առաւօդեան կը նահապակուին: Անոնց նշխարները կ'ամփոփուին Մեբաստիոյ մէզ, ուր ჩեփագային կը կառուցուի «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի փաხարը, որ կանգուն մնացած է մինչեւ լենկթիմուրի արշաւանքը:

40 մանկանց (վինուրներու) պարմութիւնը կը յորդորէ կեանքի բոլոր դժուարութիւններուն մէզ Քաւագարիմ մնալ Քրիստոսի Քաւագին, յաղթահարել դիւրահաճ գայթակղութիւններ՝ երկնային պսակին արծանանալու համար: Այս փարի անոնց յիշագակը կը տօնենք Մարտ 25-ին:

Ո՞րն է Եիշդ պարապախանը  
Մանկապարփէսի անկիւն



Յիսուսի յաղթական մուկով Նրուսաղէմ:

Նյս փարի Ծաղկապարփը Նապրիլ --ին է:

Ամբողջապահ ըստ Յովհաննէսի Աւետարանին 12.12-15

աւանակին, թագաւորի, Առլր, Էշ, թագաւորը, Պվսաննա՛, արմաւենիի,  
Յիսուս, Զափկի, բազմութիւն

Յազորդ օրը, ժողովուրդի մեջ ----- մը, որ ----- փօնին  
առիթով Նրուսաղէմ եկած էր, երբ լսեց թէ ----- Նրուսաղէմ  
կու գայ, ----- Եիւղեր առաւ եւ Յիսուսը դիմաւորելու Ելաւ,  
բարձրաձայն աղաղակելով. «-----, օրինեալ ըլլայ ան՝ որ կու գայ  
Միրոզ անունով, Դիսրայէլի -----»:

Յիսուս -- մը գինելով՝ նսփաւ անոր վրայ, ինչպէս որ -----  
գիրժերուն մէզ գրուած է.-

«Մի՛ վախնար, ով Նրուսաղէմ, Ախոնի՛ աղզիկ. ահա -----  
ֆեսի կու գայ իշու մը ----- վրայ նսփած:

**Դ՞րն է եկած պարասխանը  
Նախակրթարան Ա., Բ. Եւ Գ. դասարաններու անկիւն**

1.- Որո՞ւ փօնը այս դարի կը փօնենք  
Մարտ 25-ին:

- ա. Ա. Դեւոնդեանց ժահանաներուն
- բ. Ա. Աբգար թագաւորին
- գ. Ա. Վահան Գողթնացին
- դ. Առաջի Քառասուն Մանուկներուն

2.- Այս դարի Ե՞րբ կը փօնենք Անառակի  
Կիրակին:

- ա. Վիերուար 6
- բ. Վիերուար 26
- գ. Մարտ 3
- դ. Մարտ 12

3.- Այս դարի Ե՞րբ է Միզինչը:

- ա. Մարտ 6
- բ. Մարտ 22
- գ. Վիերուար 16
- դ. Վիերուար 19

4.- Այս դարի Ե՞րբ է Ծաղկավարդը:

- ա. Ապրիլ 1
- բ. Մարտ 1
- գ. Ապրիլ 9
- դ. Մարտ 19

5.- Ա. Գրիգոր Մաթեւացի ո՞ր վանչին  
մէզ անցուց իր ժամանակին մէջագոյն  
բաժինը:

- ա. Անահին
- բ. Քաղբար
- գ. Նարեկ
- դ. Մաթեւ

6.- Առևոր Գրիգոր Լուսաւորիչ 13 դարի  
ուր մնաց:

- ա. Խոր Վիրապ
- բ. Մաթեւի վանք
- գ. Մրդար թագաւորի պալատին մէզ
- դ. Անահին

7.- Քայերէնով «Telepherique»-ին  
կ'ըսենք

Ճ-----:

8.- Մեծ Պահէի ընթացէին ի՞նչ  
վիեակի մէզ կը մնայ Առաջ Խորանին  
վարագոյրը:

- ա. Բայ
- բ. Գոյ

9.- Քերեւեալներէն ո՞ր մէկը Յիսուսի  
պարմած առակներէն չէ:

- ա. Անառակին
- բ. Մնալեսին
- գ. Պարաւորին
- դ. Գալսպեան

10.- Միզինչը շաբթուան ո՞ր օրը կ'ըլլայ:

- ա. Երկուշաբթի
- բ. Երեւշաբթի
- գ. Զորեւշաբթի
- դ. Քինգաշաբթի

Դրն է եկաղ պարասխանը  
Նախակրթարան Դ., Եւ Զ. դասարաններու անկիւն

1.- Որո՞ւ փօնը այս դարի կը փօնենք  
Մարդ 4-ին:

- ա. Ա. Ղետնդեանց ժահանաներուն
- բ. Ա. Գրիգոր Լուսաւորիչ մուլուն ի վիրապ
- գ. Ա. Գրիգոր Լուսաւորիչ ելն ի վիրապ
- դ. Առևոր Շմէոդորոս Զօրավարին

2.- Ծաղկավարդին նախորդող Ծաբաթ  
օրը որու յիշափակը կը փօնենք:

- ա. Ղազարոսի Յարութեան
- բ. Յիսուսի Յարութեան
- գ. Յիսուսի Նրուսաղէմ մուլութին
- դ. Լերան ժարովին

3.- Այս դարի Մարդ 18-ին ո՞ր  
սուրբերուն փօնը կը փօնենք:  
ա. Ա. Գրիգոր Մաթեացի  
բ. Ա. Յովհաննէս Նրուսաղէմցի  
գ. Ա. Յովհաննէս Պրովնեցի  
դ. Ա. Յովհաննէս Օջնեցի

4.- Միզինչը ո՞ր երկու Կիրակիներու  
մէզի Զորեժաբթի օրուան կը ჩանդիպի:  
ա. Անառակին եւ Մնդեսին  
բ. Մնդեսին եւ Դափաւորին  
գ. Դափաւորին եւ Գալսդեան  
դ. Մնդեսին եւ Գալսդեան

5.- Քեփեւեալներէն որո՞ւն մասին կը  
կարդանք Ղուկաս 18.1-8-ի մէզ:  
ա. Դափաւորին  
բ. Մնդեսին  
գ. Գալսդեան  
դ. Անառակին

6.- Քառասուն Մանուկները ո՞ր շրջանի

դարբեր ժաղախներէն էին:

Վիոկր -----

7.- Քեփեւեալներէն ո՞վ Օջուն գիւղին մէզ  
ծնած էր:

- ա. Գրիգոր Մաթեացի
- բ. Ա. Յովհաննէս Նրուսաղէմցի
- գ. Ա. Յովհաննէս Պրովնեցի
- դ. Ա. Յովհաննէս Օջնեցի

8.- Քեփեւեալներէն ո՞վ վայոց Զորի  
մարզին մէզ ծնած էր:

- ա. Գրիգոր Մաթեացի
- բ. Ա. Յովհաննէս Նրուսաղէմցի
- գ. Ա. Յովհաննէս Պրովնեցի
- դ. Ա. Յովհաննէս Օջնեցի

9.- Երբ աշխարհի ամենին երկար  
եռպանուղին (*téléphérique*) նսրիս ո՞ր  
վանչը կը ჩասնիս:

-----

10.- Երբ ըսենք «մուլուն ի վիրապ» կամ  
«ելն ի վիրապ», ո՞ր սուրբին մասին կը  
խօսինք:

Ա. Գ----- -----չ

**Ո՞րն է ճիշդ պատասխանը  
Երկրորդականի անկիւն**

1.- Ո՞ր կը կարդանք. «Եթք ծով  
կը պահեք, տրտումերես մի՛ ըլլաք  
կեղծաւորներուն նման...»:  
ա. Մատթեոս 6.16  
բ. Մարկոս 6.16  
գ. Ղուկաս 6.16  
դ. Յովհաննես 6.16

2.- Ո՞վ ըսած է.«Մէկը կարող  
է կենդանիի միս չուտել, բայց  
անընդհատ իր եղբօր միսը ծամել»:

Ե----- հ

3.- Գրէ՝ Պահքի 7-ը Կիրակիները  
ճիշդ շարքով:  
ա. Բուն Բարեկենդան

բ.  
գ.  
դ.  
ե.  
զ.  
է.

4.- Վարդանանցէն քանի՞ օրեր ետք  
Բուն Բարեկենդան է:  
ա. 3  
բ. 10  
գ. 7  
դ. 17

5.- Հետեւեալներէն ո՞ր մէկը Յիսուսի  
պատմած առակներուն մաս չի  
կազմէր:  
ա. Դատաւորին  
բ. Տնտեսին  
գ. Գալստեան

դ. Անառակին

6.- Սեբաստիոյ մէջ կառուցուած էր  
քառասուն Գմբեթանի տաճար մը:  
Այս տաճարը մինչեւ ե՞րբ կանգուն  
մնացած էր:

Լ-----քը

7.- Հետեւեալներէն ո՞վ հիմսած է  
Տաթեւի համալսարանը:

ա. Գրիգոր Տաթեւացի  
բ. Ս. Յովհաննես Երուսաղէմցի  
գ. Ս. Յովհաննես Որոտնեցի  
դ. Ս. Յովհաննես Օձնեցի

8.- Հետեւեալներէն ո՞վ Կաթողիկոս  
եղած է ու մշակած 37 եկեղեցական  
օրէնքներ 718-ի Դուինի մէջ  
կազմակերպուած Եպիսկոպոսական  
ժողովին:

ա. Գրիգոր Տաթեւացի  
բ. Ս. Յովհաննես Երուսաղէմցի  
գ. Ս. Յովհաննես Որոտնեցի  
դ. Ս. Յովհաննես Օձնեցի

9.- Պլուզ կը նշանակէ գաճաճ կամ  
կարձահասակ: Գրէ՝ Պլուզին լման  
անունը:

Յ----- Ե-----

10.- Ամբողջացն իր. Ս. Յովհաննես  
Որոտնեցին պայքար մղած  
է հայաստանեայց Եկեղեցւոյ  
լ----- շարժումին դէմ:

### Լուրեր՝ Կիրակնօրեայէն

**Կիրակնօրեայ Պարոյը մասնակցեցաւ Գանապայի Ավգային Առաջնորդարանին կազմակերպած Մանուկներու փառափօնին:**

Գանապայի Քայլոց Թեմի Ավգային Առաջնորդարանի Քայլեցի Պաստիարակութեան խուրհուրդի կազմակերպութեամբ, Շաբաթ, 18 փետրուար 2017-ին, «ՀՄՇՄ Արամ Մարգարեան» Մարզապարհէն ներս դեղի ունեցաւ Մանուկներու փառափօնը՝ 4-12 փարեկան երեխաներուն եւ պատանիներուն ჩամար: Փառափօնի դադաւարներուն եւ աշխափանչներուն թեմաները կը կեղոնանային Քայլեցի ֆեռային աշխափանչներու վրայ: Առյն փառափօնին մասնակցեցաւ նաեւ մեր Կիրակնօրեայ Պարոյը:



**Կիրակնօրեայ Պարոյը փօնախմբեց Արբոյ Վարդանանց եւ Շուն բարեկենդան**

Կիրակի՝ 26 փետրուար 2017-ին Կիրակնօրեայ Պարոյը ունեցաւ մասնաւոր յայփագիր որուն ընթացքին Աշակերտները երգեցին, «Արեգակն արդարութեան» եւ «Նորահրաշ» շարականները ինչպէս նաեւ «Դմ Քայրենեաց հոգի վարդան» երգը: Մղաժո՞ պատրասփեցին վարդանի Աղալաւարդը եւ աղջիկները իշխանութիի թագեր: Աշակերդները հիւրասիրուեցան փիցցայով որպէսվի յիշեն թէ յազորդ օրը Մեծ Պահճո՞ կը սկսի....:

